

ՎԱՍԻԼ Բ. ԲՈՒԼՂԱՐԱՍՊԱՆ

(979-1025)

(Նյարսեր. տէս էջ 304)

ԺԱ. — ՎԱՍԻԼ Բ. Ի ՅԱՐԱՅԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՀԵՏ. — ԱՐԵՐՈՒՆԵՍ ՅԱՂԹԱՍԱԿԱՌԹԻՒՆՆԵՐ՝ ՇՍԻ ԿԵՐԵՆՈՒՄ. — ԱՅԹԵԱՆ ՎԱՆԵՑԻ ԲՈՒՂԱՐ ԵՆ ԽԵՄԱՐՈ. — ՎԱՍ ԵՆ ՏԱՅՈՑ ԻԵՒԱՆՆԵՐԸ. — ՀԱՅ ԿԵՈՋ ՄԸ ՀԱՐԱԿՈՒՄԹԵՍՄ՝ ՊԵՍԱ ՄԸ ԳՐԱՌՈՒՄ. — ԱՆԻ ՅՈՒՆՑ ԿԸ ԿՍԱՊՈՒ. — ՎԱՍԻԼ Բ. Ի ԱՅԽՈՒԹԻՒՆ ԵՆ ՀԱՅԱՐԻՈՒԹԻՒՆԸ:

Վասիլ Բ. Ի յարաբերութիւնը Հայոց հետ՝ կարեւոր են ո՛չ միայն դէպքերու մեծութեամբ, այլ նաեւ իրենց հետեւանքներով:

1021ին՝ Սենեքերիմ՝ Աւծրունի, թագաւոր Վասպուրականի, Թրքաց արշաւանքներէն առգնապած, և Ս. Ներսիսի մարգարէութեանց ընթերցմամբ՝ կորսնցնելով բարոյական ամէն ոյժ՝ թշնամեաց դիմադրելու, թէպէտ երկու անգամ՝ ճակատամարտ սուած էր անոնց դէմ և յաղթական ելած, — ուրոշեց իր երկիրը Յունաց ընծայել, և իր ժողովրդեան հետ գաղթել յունական բաժինը, ինչպէս ըրած էր երբեմն Արշակ Գ:

Իր Գաւիթ սրդին Պոլիս եկաւ՝ այդ առաջարկութիւնը կայսեր ներկայացնելու. հետը բերած էր ճոխ ընծայներ, երեք հարիւր նժուղի վրայ բեռցուցած:

Առաջարկութիւնը հաճոյ անցաւ կայսեր: Սենեքերիմ՝ 400,000 հպատակներով Յունաց բաժինը անցաւ, աւելով Վասիլ տասը քաղաք, հազար դիւղ, եօթանասուն և երկու բերդ: Ընդունեցաւ անոնց փոխարէն՝ Սեբաստիա, Լարիսսա և Աւարս քաղաքները:

« Յայժմամ, կ'ըսէ՛ կեկրենոս, և Սենեքերիմ իշխանն վերին Մարտառանի (ΣΥΣΤΑΝ ΜΥΘΩΣ ΔΡΟΧΩΝ, Արախտս անունէն զատ ոչինչ կայ Վասպուրականի մէջ որ Մեդ աւնունը յիշեցնէ), զոր այսօր Ասիականիս կը կոչեն, եկաւ առ արքայն իր բոլոր գերպատանաւ հանգերձ, տաւով անոր՝ իրեն

հպատակող բոլոր գաւառը, և անուանուեցաւ պատրիկ և զօրավար Կապպադովկիոյ. և փոխարէն՝ իրեն կալուած ընդունեցաւ հետեւեալ քաղաքները, Սեբաստիա, Լարիսսա, Աւարս, և ուրիշ բազմաթիւ կալուածներ. վասն զի սա նեղուելով մերձաբնակ Հագարացիներէն՝ անկարող դիմադրելու՝ կայսեր գիմեց և իրեն տուաւ իր գաւառը, որուն իշխան զըրկուելով Վասիլ պատրիկ Արդիլլոս՝ ամէն բանի մէջ անյաշող երեւնալով՝ պաշտօնէն հանուեցաւ, և իրեն տեղ զրկուեցաւ զօրս. վասն Նիկիփոր կոմեննոս, որ այդ գաւառը երթալով՝ մասամբ համագելով, մասամբ բրուտութիւն գործածելով, գաւառը կայսեր հպատակեցուց » (Կեկրենոս, էջ 464):

Կ'երեւի թէ իրենց հայրենեաց մէջ բնակողները դժգոհ էին Սենեքերիմի փոխտեսան վրայ, և չէին հանրութեբ Հայաստանի մէջ՝ յունական կեկրոն մը և իրենց վրայ յոյն իշխաններ սեռնալու:

Վասպուրականի ներկայ բնակչութեան մի մասը, շատ հաւանօրէն, Բուլղարական ծագում ունի. այս կէտը, որ հետաքրքրական է ազգադրական տեսակէտիւ, կը գուշակուի Կեկրենոսի մէկ վկայութեամբ: Վասպուրականի բնակիչները գաղթած էին. հարկ էր երկրին պաշտպանողներ և մշակողներ գտնել. 1015ին Վասիլ Բ. կը պաշարէ Մակեդոնիոյ Մոզլէնիս գաւառի Էլիստիս քաղաքը, իր պարիսպները իբր զօտ ունէին իրենց շուրջ պատ մը, որուն ընթացքը փոխեց կայսրը և յաճողեցաւ ակրել քաղաքին. հոն կայսեր անձնատուր եղան

« Գրոմախանոս Գաւքանոս, զօրատր մարդ և Գաբրիէլի պաշտանակից, և իլիծէս Մոզլէնիոյ իշխանը, և ուրիշ շատ մեծամեծներ, և ոչ սակաւ պատերազմող ժողովուրդ. անոնք որ զէնք կարող էին շարժել զրկուեցան կայսերուն յԱսիականիս » (Կեկրենոս, էջ 462): Պէ՛տք է դիտել որ նախապէս արդէն յոյն զօրավար և բանակ կար ի Վասպուրական, և Էլիստիոյ Բուլղարք իրրեւ բնակիչ պէտք է ուզարկուած ըլլան. վասն, պատերազմաց կեկրոն մ'ըլլալով՝ զարմանալի չէ որ զէնք շարժող մարդիկները ընտրուած ըլլան:

Գաւիթ, Տայոց իշխանը, զոր Կեղերնոս կ'անուանէ կիրաւադարս Վրաց (էջ 447), անժառանգ ծերանայլով՝ իշխաններէն ոմանք սրբազործեալ բաժակի մէջ թոյն խոտնեցին և իր մահը երացեցին ։ Գաւիթ, մեռնելէն առաջ, իր թշնամեաց ոճիրը ընդունայն հանեց՝ գրելով կտակ մը՝ որով իր երկիրը կայսեր կ'ընծայէր ։ Սակայն Գեորգ, Գաւիթի եղբայրը, ամէն ճիգ ի գործ կը գնէր կտակին իրագործումը խափանելու համար ։

Վասիլ Բ. անապարեց Վրաստան երթալու և յաջողեցաւ ինդիրը լուծել առանց զէնք գործածելու ։

Հուսիսային Վրաստանը Գեորգի ընծայեց, թոյլ տալով իրեն հոն ինքնապուրի թագաւորել, պայմանաւ որ Հոռովմայիցոց երկրին վրայ սիտի չարշաւէր իր որդին եւս պատանդ առնելով՝ դիմեց Փիւնիկէ ։ (Կեղերնոս կը խօսի այս դէպքերուն վրայ, էջ 447, առանց սակայն հայ պատմաց յիշատակած թունաւորումը պատմելու) ։ 1022ին Վասիլ պատերազմեցաւ Վրաց հետ . բայց առանց յաղթելու . երկրորդ ճակատամարտի մը մէջ, Վրաց Լիպարիտ սպարապետը սպանուելով, Գեորգ հաշտութիւն խնդրեց, տալով՝ երկիրներու հետ՝ իր Բագրաս որդին ալ իրրեւ պատանդ ։ Բասեան գաւառի Մեծոփ գիւղին մէջ՝ պաշնադուլութիւն մը կնքուեցաւ, որով Տայոց մի մասը Վրաց կ'անցնէր ։ Խնդիրը աւելի պարզեցաւ, երբ Գեորգ մեռնելով՝ իրենց յաջորդեց Բագրաս, որ անձնական ոչ մէկ պատճառ ունէր Յունաց թշնամի ըլլալու ։

Վասիլ տիրեց Խլաթ, Մանազկերտ, Արճէլ քաղաքներուն ։ Այդուալի-հասան, Մերվանի որդին, որ Արարացոց կողմանէ Հայաստանի կառավարիչ անուանուած էր, յաղթուելով իրմէ՝ քսանամեայ զինուպար իշխանից ։ Կայսրը վերադարձաւ Պոլիս՝ Նա Բագրեանց գաւառի մէջ դանուած պահուն՝ կը սպասէր որ Գաղիկ Ա Հայոց թագաւորը զայ իրեն յարգանքներ ընծայելու . բայց նա իրոխտ վարուեցաւ . իր այս անտարբերութիւնը պատժուեցաւ՝ Կազմիտ և Մազկուան գաւառներու աւերումով ։ Աբաս՝ Կարսի թագաւորը և Սենեքերիմ Արծրունի՝ կայսեր

շնորհներուն արժանացան՝ անապարեցիւն ինդրած ըլլալուն համար ։

Ռերիշ անգամ մը եւս, աարբեր առթիւ, Ախիսազաց դէմ գնացած պահուն, կայսրը (1022ին) անցաւ Հայաստանէն ։ Իր դրօշին տակ կը պատերազմէին նաեւ Հայ զօրքեր . Իրքահիմի շերչը, որ Սարակիստաց կը պատկանէր, պաշարած ժամանակ, հայ կին մը իր նենգութեամբ՝ զինքը ազատեց եւ կարատեւ կուռի մը ննջալթնէն ։

Բերկապահունը ձերբակալած էին և զդէկին մէջ բանտած որիչ Հայ կին մը, որ ազգական էր առաջնայն . սա թախանձանօք յաջողեցաւ հրաման ստանալ՝ որ կարենայ գերի կնոջ հետ տեսնուիլ և զայն միխիտուրել ։ Չինուորները սակաւաթիւ էին բերդին մէջ, բայց զեռ եւս կարելի չէր տիրել, անոր պարիսպներուն բարձրութեանը հասասար սանդուղիներ զեռ շէնած . հայ կինը հետեւեալ հնարքը գործածեց ։ Օր մը պարիսպներուն վրայ նստած՝ իլիկը ձեռքին մէջ կ'աշխատէր, աչքերը վար, և ձեռացնելով իբր թէ զդէկի պարտէզին մէջ հայ գերուհոյ մը հետ կը խօսակցէ, մինչ իրօք սչ ոք կը գտնուէր այն տեղի ։

Մի և նոյն պահուն՝ իլիկին գերձանը մինչեւ վար իջնելով պարիսպներուն բարձրութեան աստիճանը կը շափէր ։ Յետ որոշ կերպով զայս գիտնալու, Հայոց բանակը գնաց և անոնց բացատրեց՝ թէ ինչ ուսնդուինք պէտք է շինեն ։

Ամէն բան գործադրուեցաւ իր հրահանգներուն համեմատ ։ Յարձակումը դիւրացնելու համար ընտրեցին զիշեր մը՝ որ տեսական էր Արարացոց համար ։ Այն պահուն երբ ասոնք անկասկած ինչոյնքի նստած էին, հայ զինուորները վեր բարձրացան պարիսպներէն, երկու բերկապահ հաշարակներէն վար նետելով ջախջախեցին, յետոյ՝ անհրաւէր ինչոյնքի սենեակը մտնելով սպաննեցին հոն գտնուող Արարայցիները . քիչեր միայն կարող եղան փախչիլու . Հայերը բերդին տիրելէն յետոյ, « Կեցցէ՛ Վասիլ » սկսան ազաղակել, և աւետարներ մը զրկեցին կայսեր . նա փութաց իրբահիմի բերդը գալու, Հայոց գովեստ, պաշար, զէնք բաժնեց, և զօրա-

վար մը գնելով հոն, զգեկին ավրողները՝ անոր բերդապահան անուանեց: Այս միջապէս պատմած է էլճմասէն արարացի հեղինակը:

Քայց մեծագոյն զկգըը որ հանդիպեցաւ ընդ մէջ Վասիլի և Հայոց, եղաւ Անի քաղաքին խնդիրը:

Յովհաննէս Քաղբատունի (1022ին) Վասիլի կտակեց Անի քաղաքը, պայմանաւ որ մինչև մահ ինք պիտի իշխէ հոն և կայսրը ամէն օգնութիւն պիտի շնորհէ իրեն: Կարելի չէր աւելի անբարեխիղճ որոշողութիւն մը՝ քան ինչ որ ըրաւ Յովհաննէս ոչինչ հազարով իր անձնական վայելքէն զատ: Պետրոս Գեօսապարձը ոչ նուազ եպերելի գտնուեցաւ այս կէտին մէջ՝ յանձն անելով նորիարկի պաշտօնը՝ զոր իրեն տուաւ Քաղբատունի արքայն: Վասիլի ի սկզբան սերտութեամբ ընդունեցաւ այսպիտի տառջարկ մը, որով ցորչափ ապրէր՝ պատճառ մը պիտի ունենար հայ իշխանաց վրայ գերիշխանութիւն ցոյց տալու, զանոնք ըստ կամս սանձելու: Քայց աւելի հայրենասէր քան գՅովհաննէս, և անշուշտ յիշելով որ Վասիլի Արշակունիէ մը ծագած է ինք, և չուզէի որ այդպիսի կտակ մը իրեն յաջորդող ո՛ր և չէր, կայսրը մը ձեռք անցնի, մեռնելէն առաջ կանչեց հայ երէց մը (1030 թուին) Կիրակոս անուամբ, և վսեմօրէն կտակը իրեն յանձնեց, որպէս զի սասնի զայն Հայոց թագաւորին տայ:

Ինչ քան աւելի կարող է Վասիլի Բ.ի հայափրութիւնը ցոյց տալ: Ո՛րքան կը սխալին անոնք որ կ'ենթադրեն թէ Բիւզանդիոնի հայազգի կայսրերը յունացած ըլլան զզգամաօր, և մտցած իրենց հայրենիքը:

Գծրազգարար Կիրակոս երէց՝ ապագային մասնակ մը պիտի ըլլար, և կտակը վերաբին յոյն արքունիքը պիտի բերէր վաճառելու, Յովհաննէս արքային չափ եղեռնագործ մը հանդիսանալով, պատճառ ազգային իրաւանց, և պատճառ Քաղբատունի թագաւորութեան վերջանալուն:

Յիրաւի, խորապէս ուսումնասիրելի կէտ մ'է այն ազգեցութիւնը զոր ունեցած է Բիւզանդիոնի արքայունի հարստութիւնը Հայաստանի Քաղբատունի թագաւորաց նկատմամբ, երկուքն ալ ժամանակակից ըլլալով,

սխառ մի և նոյն գարուն (Վասիլի Ա.ի և Աշոտ Ա.ի օրով) երկուքն ալ մարած ըլլալով՝ զրիթէ միանգամայն: Գոյցես հասարակաց աղբիւր մը կար անոնց կենաց, անոնց Էստրոնիան և ուսոյն, զազանի կտպ մը՝ և կախում մը իրարմէ. հասարակաց աղբիւրը սպողած պահու՛ն՝ երկուքն ևս կը զազրին զյոյթենէ:

Անիի մասին կը խօսի Կեղբնոս, (Բ հտ. էջ 557) Հայոց թագաւորը՝ Յովհաննէսիկէս կոչելով, այսպէս.

« Երբբոսասաներորդ ընդեղեխտինն մէջ՝ պատերազմ սկսաւ՝ Անիի սիրապետութեան համար. Քայց նախ վերջն պէտք ենք պատմել թէ ինչպէս և ինչ կերպով կոստանդին թագաւորը պատերազմի ձեռնարկեց, մինչդեռ Անիի իշխանը հանդարտ կեցած էր և ընաւ չարիք մը չէր հասուցած:

Երբ Գէորգ Արիթագաց իշխանը Հոովմայեցոց զէմ՝ զէնք վերուց, իրեն զինակից էր նաեւ Յովհաննէսիկէս՝ Անի գաւառին իշխանը. և վասն զի, ինչպէս որ վերը արդէն ըսիք, ճակատ առ ճակատ պատերազմեցաւ ընդդէմ Գէորգի և զատկաւ փոխուց և խորտակեց, Յովհաննէսիկէս վախնալով որ մի գուցէ թագաւորը՝ իր զինակցութեանը համար բարկանալով՝ անողոք կիրպով իր հետ վարուի, քաղաքին բանալիները աննելով, ապաւինած էր թագաւորին, և ինքզինքը ինքնակամ անոր յանձնած, տալով նաեւ քաղաքին բանալիները. նա հաւնելով իր այս իսկեմութեանը, զինքը մադիտարոս կ'անուանէ և ցկիսան իշխան՝ Անիի և Մեծ կուսուած Հայաստանին, պահանջելով իրմէ զրուոր խոստում մը, որ իր մահուանէն վերջ՝ իր երկիրը երկու հաւասար մասի բաժնուի, մին ըլլայ իրեն (Հայոց թագաւորին), միւսը՝ Հոովմայեցոց: Ասոնք այսպէս եղան: Կը մեանի թագաւորը, շատ ժամանակ վերջ՝ կը մեանի նաեւ Յովհաննէսիկէս. և ասոր մեռնելով՝ իշխանութիւնը կ'ընդունի Գագիկոս անոր որդին, սր խաղաղութիւն պահեց Հոովմայեցոց հետ և անոնց զինակից մնաց. հայրենի իշխանութիւնը սակայն ձեռք առաւ, և չուզեց զայն Հոովմայեցոց տալ, ինչպէս

Հայրենի գրութիւնը կը պահանջէր. սակայն Մոնոմախոս իր արքունեաց մէջ գտնելով այդ գրութիւնը՝ կը պահանջէ, իբր յաջորդ վաստի թագաւորին, թէ՛ զԱնին, և թէ՛ Մեծն Հայաստանը » :

Կեդրենոսի պատմուածքը, ինչպէս կը տեսնուի, ունի կարեւոր տարբերութիւններ Հայ պատմիչներէն: Յովհաննէսիկ աւելի արդարանալի կ'երեւի, հանդամանքներէն բուն պատուած ըլլալով՝ պահանջուած կտակը գրելու:

Ինչո՞ւ Արեւելքի քրիստոնեայ փոքրիկ թագաւորները գրգռուած էին վաստի դէմ: Այս բանիս քաղաքական պատճառը գտնար է տալ: Միայն թէ ճիշդ այս թուին էր որ տեղի ունեցան փոկասի և ֆոնֆիասի մեծամեծ ապստամբութիւնները. կը թուի թէ այս թագապահանջներու քաղաքագիտութիւնն եղաւ, Անիի ազդի պէս, շրջակայ ազգերը իրենց Հասարակաց թշնամույն դէմ հանել, խոստուածներով ազատութեան:

ԺԳ. — ՎԱՍԻԼ Բ.Ն ՊԱՏԵՐԱՅՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՅԻՆ ՌԵՄ. — ԳԵՐՄԱՆԱՅԻՆ ԿԱՍԵՐ ԳԵՐԻ ԲՈՒՆՈՒՄ. — ԻՐ ԱՅԱՏՈՒՄԸ. — ՍԱՐԱԿԻՆՈՍԻՔ, ՎԵՆԵՏ. ԿԵՏԻՔ, ԽՈՌՈՒԱԹՆԵՐ, ԽԱՅԱՐԵՐ, ԽՈՒՍԵՐ, ԱՐԱՆԵՐ՝ ՎԱՍԻԼ Բ.Ն ՃԱՄԱՆԱԿ:

ՈՒՍՆ Բ. Վաստի քրոջ հետ ամուսնացած, իր ժառանգութիւնը կը համարէր իտալիան: Այս եղաւ շարժառիթ գերմանական պատերազմին:

Իտալիոյ Արաբները (զոր եւրոպական տեղական ամանցով Սարակինոս կը կոչենք, փոխանակ Սարակոսացի ըսելու) հարաւային գաւառներու վրայ անընդհատ արշաւանքներ կ'ընէին. ներողամիտ գտնուեցաւ վաստի և իր ոյժը երկու թշնամեաց չբաժնելու համար, Արաբացուց մեծ գումար մը խոստատանք՝ որպէս զի յարձակին Գերմանացուց վրայ:

ՈՒՍՆ Բ. գրեթէ Համազգային բանակով մը իտալիա մտաւ՝ Յունաց և Արաբաց միացեալ ոյժերուն դէմ պատերազմելու համար: Վից նակատամարտներու մէջ Գերմանացիք յաղթեցին, Տարենդոսի մտաւ: Դէմ առ դէմ

կուէ յուսահատած, Արաբաց մէկ զունդը՝ գերմանական բանակին հետեւ անցաւ, երբ ան անհոգ զբաղած էր իր խնջոյքներուն, և զարանեցաւ լեռանց մէջ. բանակին մնացեալ մասը առջեւէն յարձակու՞մ գործեց: Գերմանացիք ալ վստահ դիմադրութիւն մը սկսան ասոնց դէմ, բայց երկու կողմէն պաշարուած տանելով զերենք, փախուստի դիմեցին: Պատերազմական ուղին՝ այս դարու մէջ՝ եկեղեցականներու վրայ ալ տիրած ըլլալով՝ ժողովրդապետներ և եպիսկոպոսներ ալ պատերազմի եկած էին. այնպէս որ գերմանական բանակը կարելի էր երկու մասի բաժնել, եկեղեցական և աշխարհական: Պատմութենէն յետոյ՝ եկեղեցականներն ալ միւս զինուորներուն բազմ ունեցան:

Կայսրը իր ձիով ծալափ վազեց, և ջուրին մէջ նետուելով դիմեց զկայ ի նաւակ մը՝ զոր Գերմանացուց մը կարծեք էր. թրշնամուց մը, Սլաւոնի մը նաւակն էր. գերի բռնուեցաւ: Յայնե՛ր՝ ՈՒՍՆ Բ.Ն կ'ոյժ թէ՛սփանոյ կայսրուհւոյն իմացուցին թէ պատաստ են իր այլը արձակելու՝ եթէ հարկ եղած դրամը վճարէ: Թէ՛սփանոյ զրկեց զբարձի բեռներ՝ բազմաթիւ ջորիներու վրայ բեռցուցած, զսրս յանձնած էր Մէջի քաղաքաւ եպիսկոպոսին՝ Թիէրիի: Ատոր հետ կայսեր նաւակին մտեցաւ գերմանացի զինուորներու զունդ մը՝ նաւատի ծալած: Այն վայրկիներն՝ երբ Թիէրի կայսեր մտակն Յունաց հետ կը բանակցէր, ՈՒՍՆ Բ զինքը ջրոյ մէջ նետեց. յայն մը զգեսաւն ըննեց զինք, բայց գերմանական սուր մը իր բազուկը երկու կտոր բրաւ. կայսրը՝ պատճառ տուած նաւակը փախաւ, և Յայնե՛ր՝ իրենց գոռ թշնամիներէն սարսափահար, ո՛չ մէկ փորձ ըրին հետապնդելու: Հարկ չէ ըսել թէ ոսկեբարձ կարաւանն ալ ՈՒՍՆ Բ.Ն հետ Գերմանիա փարձաւ (983):

Վաստի ժամանակ էր որ վարչական նոր կազմակերպութիւն մը յորինուեցաւ իտալիոյ համար. իշխան մը սահմանուեցաւ, որ քարափսն պիտի կոչուէր, և որուն պաշտօնը պիտի ըլլար՝ իբրև փոխարքայ՝ կարգադրել ամէն բան որ իտալիոյ կը վերաբերի. իր մայրաքաղաքը պիտի ըլլար Պարի:

Արարները՝ որ Յունաց օգնական եղած էին Գեորգիանացոց դէմ, պարզուպէս նոր թշնամիէ մը ազատ մնալու համար, զայն հալածելէն յետոյ՝ վերստին Յունաց դէմ սկսան սպառնալով: Պարիի ժողովուրդը՝ Սարգիս զօրավարը սպաննած ըլլալով, Արարներն խոտովութեան պահուն՝ յարձակեցան ու տիրեցին քողաքին, գերկներու բազմութիւն մը փոխադրեցին Սիկիլիա: Յովհաննէս Ամիրտփուրոս յաղթելով իրենց՝ սիրեց բազաքին, բայց թշնամիներէն միայն երեք զլիաւորները սպաննեց: Ասթօն զօրավարը՝ Պարիի բանակին հետ Տարննտոն գնաց Արարաց դէմ. ինքը սպանուեցաւ, իր բռնակը յաղթուեցաւ: Կրկին պատերազմներ՝ մին Արարաց դէմ, միւսը սպասամբեւ քաղաքացոց դէմ, նպաստաւոր ելան Յունաց: Վասիլ Բ. բարեկամ էր Վենետիկ տոժերուն. Ռբաւելոյ սոժի Յովհաննէս որդւոյն հետ ամուսնացուց՝ կայսերական հանդիսիւ, Մարիամ Իշխանուհին Արդիբեան ընտանիքէ (997): Այս Մարիամու համար կը պատմուի թէ երկնային և յստակ ջուրի մէջ լուացուելու համար, առաօտեան ցօյիբը հաւաքել կու տար և անոնցմով կը լեցնէր իր աւազանը:

Խոռուածներուն հետ այնքան հեզ և բարեկամական վարմունք գործածեց, որ անոնք կամաւ անձնատուր եղան, թէպէտ հակառակ պարագային ալ՝ զէնքով պիտի նուաձուէին (1020):

Նոյն քաղաքականութեամբ վարուեցաւ Ռուսաց հետ, որոնց Վլադիմիր ցարը, յոյն Իշխանուհւոյ մը՝ Աննայի հետ՝ ամուսնացած էր: Խրիչգոխիյրոս Ռուսը 800 հոգւոյ հետ Պօլիս եկաւ, կայսեր բանակին մէջ մանելու համար. վասիլ հրամայեց որ նախ գինաթափ ըլլան. անոնք ոչ միայն մտիկ չըրին, այլ բարկացած՝ յարձակեցան Աբիսգոսի մօտ՝ յունական նաւերու վրայ և ֆեասեցին անոնց: Չկարենալով սակայն զխնդրել նորանոր ուժերու, անձնատուր եղան. Յոյները՝ զամէնքն ալ զլիառեցին (1022):

Խաղաղաց Գէորգ Զուլուս թագաւորին դէմ զրկեց Վարդ Գուկասը, որ պատերազմեցաւ, յաղթեց, և նուաճեց բոլոր երկիրը (1015):

Արարացիք յԱրեւելոյ՝ այս գարուն՝ հարկատու էին Յունաց. Վարդ Փոկասի զօրավարութեան ժամանակ (983) չուզեցին հալելոյի համար սահմանուած տուրքը վճարել, և իսլաիֆայն Անտիոքայ մօտ վանքի մը վրայ յարձակելով՝ հոն գտնուող բոլոր կրօնաւորները ջարդեց: Արարացոց բաջովիւնը այս աստիճանին հասած էր այս գարուն մէջ: Յետոյ տեղիք տուա Յունաց պահանջին: Պետուիններու երկու ցեղ (1001ին) Անտիոքայ վրայ յարձակեցան, բայց Ռբաւնոս զօրավարէն յաղթուելով՝ մերժուեցան: Խաչակրաց գալուստը՝ Արարացիները գրգռած ըլլալով՝ ամենուրեք սկսաւ հալածանք մը քրիստոնեայ հպատակներու դէմ:

Պաղատաւ ածիրայները անկարող դարձած էին Բիզանդիոսի արքայից հետ մրցելու: Վասիլ Բ. ի ժամանակ մէջ մէկ կարեւոր արշաւանքի ձեռնարկեցին:

ՃԿ. — ՎԱՍԻԼ ՄԱԸ. — ՀԿԱՐԱՎՐՈՒԹԻՒՆ ԻՐ ՌԵՄԵՆՔՆԵ ԵՒ ԻՐ ԲՆԱՌՈՐՈՒԹԻՒՆ:

Բոլոր աէրութիւնը վասիլ յաղթանակներով փառաց և ուժոյ ծայրագոյն աստիճանին հասած էր. վասիլ միայն տօգոհ էր: Եռանդուն ընտարութեանց յատկանիւն է երբեք իր գործը ամբողջացած չհամարիլ, այլ միշտ իր ծրագրին վրայ նոր յաւելուած մ'ընել, այնուհետեւ զոհ սրտով մեռնելու համար: Եթէ սակայն յաջողին զայն իրագործելու՝ դարձեալ անկատարութիւն մը պիտի նշմարեն իրենց գործոց ամբողջին մէջ: Այսպէս եղաւ վասիլ, որ իտալիոյ վրայ արշաւանք մը ծրագրելով՝ անկողին ընկաւ (1025):

Իր հիւանդութեան պահուն՝ գուժեցին իրեն Եւստաթիոս պատրիարքին մահը. պէտք էր իրեն յայտը մ'ընարել. մինչ այս խնդրոյ մասին մտահոգութեան մէջ էր վասիլ, դուրս բացուեցաւ և ներս մտաւ Սթուս վանքի Արբաշայրը՝ Ալեքսիս անուամբ, ձեռքին մէջ ունենալով Ս. Յովհաննէս Միկրայի գլուխը՝ որուն բարերար ազդեցութեամբ՝ կայսր բըժրչիկ էր յուսար:

Նա զվասիլ ազատած էր մտահոգութե-

նէ, սա Ալեքսիսի դանաւով՝ իմացոց որ Պօլուպ հայրապետ ընտրուած է . յետոյ յանձնեց իր իշխաններուն որ շուտով զինքը պատրիարքական գահու վրայ բազմեցնեն : Նոյն իրիկուն մեռաւ, վաթսուն և ութ տարեկան :

Փոփոխ պատմագիրը այսպէս կը նկարագրէ վասիլի գէմքն և բնաւորութիւնը .

« Ով որ վասիլի գէմքը տեսնար, — իմ ժամանակիս մարդիկներէն շատերը տեսած են զինք, — իսկոյն կրնար իմանալ թէ նա ինչ հոգի ունի :

Իր գէմքը հաճելի էր : Ճակատը ո՛չ մտածկոտ, ոչ ցած, ոչ ալ շիտակ և անշուն՝ կնոջ մը ձակարկ պէտ, այլ լայն, գուր ցցուած, ինչպէս որ մեծ մարդու մը կը վայլէ : Իր նայուածքը ո՛չ կեղծ էր, ո՛չ անդուծ, ո՛չ ալ ընդհակառակն՝ սաբստամ, այլ հպարտ և այրական փայլով մը կը շողար, կը փայլակեր : Իր գէմքը անթերի շրջանակի մը ձեռն ունէր : Վիզր և ուսերը զարմանալի կերպով համեմատական էին իրարու : Իր կուրծքը սչ շատ ուռած էր , սչ ալ ներս գնացած, այլ պէտք եղած լայնութեամբ : Իր բոլոր մարմինը նոյն սքանչելի համեմատութեամբ շինուած էր : Հասակը ձեւաւոր էր, քիչ մը միջակէն վար :

Հետիոտն քաշելու մէջ քիչեր կրնային մրցիլ վասիլի հետ, ձիով ոչ ոք . նման այն բազմաթիւ արձաններուն , գոր իր կենդանութեան ժամանակ կանգնեցին իրեն , իր նժուգին վրայ միշտ շիտակ և անշարժ կը կենար, պահելով իր վեհմ գաթանութիւնը, թէ՛ սովորական թէ՛ բառատրոփ ընթացքի ժամանակ, թէ՛ իջնելու ատեն : Թէ՛ երբ ձիու վրայ հեծնար, թէ՛ երբ անկից իջնար, թէ՛ կամաց ընթացնէր թէ՛ շուտ, բնաւ իր վեհմ կեցուածքը չէր փոխեր, ինչպէս թէ աներեւոյթ մեքենայով մը կապուած բլլար : Ինչ-րացած ժամանակ, մօրուքին՝ ծնօտին վրայ գանուող մասը թափեր էր, բայց երեսներու երկու կողմը դեռ թաւ մնացեր էր, և մինչեւ այքը կը հասնէր՝ գրեթէ բոլոր գէմքը ծածկելով : Սովորութիւն ունէր միշտ այս առատ մօրուքին հետ խողալու , մանաւանդ երբ բարկացած բլլար և աշխատանք կամ մտա-

հոգութիւն մ'ունենար : Ուրիշ սովորութիւն մ'ալ ունէր : Այսպիսի պարագայներու մէջ գտնուած ժամանակ՝ ձեռքերը ազդրներուն վրայ կը դնէր, արմուկները գուր ցցած : Շատ անգամ այս դիրքին մէջ կը գտնուէր : Իր խօսքերը կարճ էին, կտրուկ, անխամբան թէ զարգարուն :

Կը սիրէր բարձրաձայն ծիծաղիլ և իր ազմկաւոր զուարթութեանը պահուն՝ կարծես բոլոր մարմինը կը ցնցուէր » :

Հայ Արշակունեաց հարստութիւնը սկսած էր վասիլի Ա.ով, կրնանք գայն վերջացած համարիլ վասիլի Բ.ով. կոտտանպին Ը.ի թաւաւորութիւնը անշուք եղաւ ու կարճատեւ :

Վասիլի Ա. նուիրականութիւն ստացաւ Բուզանդացոց մէջ, իբր նախահայր կայրեական տան, սիրոց գիտութեան, պաշտպան կրօնից, իբր անձնաւորումն բաշտութեան : Վասիլի Բ, իբր անհաս, չունէր նոյնչափ պատճառներ՝ ժողովրդակախութիւն ստանալու . չէր ունեցած արկածախնդր կեանք մը, թշնամի էր գիտութեան . բայց իր գործը լրացուց՝ ինչ որ կը պահէր իր անձին : Իր յարկանակները մեծադպի ներսն :

Երկու վասիլիները նման են իրարու , — ինչպէս արշալոյսը՝ վերջալոյսին :



Ժ Բ. Կ Ո Ս Ս Ա Ն Դ Ի Ն Ը .

(1025-1028)

Կոստանդին՝ սիրոց երաժշտութեան, իւր-ջայքներու, որսի, հաճոյքի, հարազատ որդիւն Ռոմանոս Բ.ի վայելքը բաժնի ընկած էր իրեն, ինչպէս փառքը՝ վասիլի :

Եթէ չբլլար սպահ և անգութ՝ շատ արգարանակ պիտի գտնէինք իր կենցաղատէր բնաւորութիւնը . վասն զի ծնած մեղի արքունիքի մը մէջ (960) և մէկ տարեկան հասակին , անգիտակցօրէն , հասած կայսրութեան , — պաշտօն մը՝ որուն իր ամբողջ կենաց մէջ անգիտակցից պիտի մտար , — յաջորդաբար խնամակալ ունեցած իրեն գթէտ :

փանայ(963), զՆիկիփոր(963-969), զԶմէկիկ(969-976), զՎասիլ Բ (976-1025) . ամե- նայն իրաւունք ունէր համարելու՝ թէ տէ- րութիւնը կարօտ չէ իրեն, և թէ փոխանակ կեանքը վստանգելու գործունէութեան ասպա- րէզին մէջ մտնելով, լրագոյն էր զայն եր- ջանկացնելու միայ խորհիլ:

1025ին սակայն՝ Վասիլ կը մեռնէր. կոս- տանդին Ը կը մնար միակ կայսր . մար- շական մարտիւր ամբողջապէս փոխուեցաւ . կոստանդին իր շուրջ հաւաքեց բոլոր այն մարզիկները՝ որոնց միակ արգիւնքն էր իր զուարճութեանց մատնակցիլը: Սկիսաւ պատ- ժել միանգամայն բոլոր այն իշխանները՝ որ իր ընթացքին չէին հանձնել: Տանջանք- ներուն մէջ՝ կուրացիները՝ ամենէն աւելի և մահուար հաճոյք մը կ'ազգէր իրեն:

Կոստանդին՝ Վուրց իշխանի որդին, յա- ճախ Վասիլ կ'երթար՝ իր եղբոր գործած ա- նառակութեանց միայ գանդատելու համար. կոստանդին Ը գինք կուրացուց:

Վասպուրականի կառավարիչ ընտրուած էր Նիկիփոր Կոմնենոս . սա իր զօրաց փա- խուսար արդիւնելու համար, երբում ընել տուած էր իրենց՝ որ պատշիք պիտի չըլ- լան . նախանձոտ պալատապետներն կայսրը համոզեցին թէ այդ երկումը ուրիշ բան չէր նշանակեր՝ բայց եթէ Կոմնենոս ապստամբե- լու կը պատարասուի. կոստանդին զինք կու- րացուց:

Վարդ՝ Փոկասի որդին ամբաստանուեցաւ՝ թէ իր հօրը նման փորձեր պիտի ընէ գահը բարձրանալու . յանցանքը նայն էր նախոր- դինին հետ, պէտք էր պատիժն ալ նոյն ըլ- լաւ. կոստանդին զինքը կուրացուց:

Նաւփակոտ քաղաքին բնակիչները սպրա- տամբեցան իրենց կառավարչին դէմ՝ որ Յի- մար Գէորգ կը կռուէր, և զանիկա սպան- նեցին. կոստանդին զիրենք պատժելու հա- մար՝ իրենց եպիսկոպոսը կուրացուց:

Վասիլ՝ Ռամանոս Սքլիբոսի որդին և Փրու- զիանոս, Բուկիլլարիան գնպին զօրավար, մենամարտ բրին, ինչ որ արգիւնուած էր Բիւ- զանդիսի մէջ. Փրուզիանոս՝ Փլաթի արքա- րուեցաւ, Վասիլ՝ Օթթիա կղզին, որ կոս- տանդին զինքը կուրացուց:

Թէպտաոս Վեստ՝ Չաքարիա անուամբ կրօնաւոր ազգական մ'ունէր. կոստանդին իր լեզուն կտրել տուաւ, համարելով՝ որ իրեն դէմ խօսած ըլլայ: Ռամանոս Գուրգէն ամուսնացած էր Փրուզիանոսի քրոջ հետ . Բաղտան, Գրաւաս և Գունկէջ բարեկամ էին անոր. այս յանցանքին համար կոստանդին զիրենք կուրացուց:

Այլ միայն սնհասներու, այլ և իր ամբողջ աէրութեան դէմ՝ անդթարար վարուեցաւ կոս- տանդին . Վասիլ Բ այնքան տուրք գրած էր, որ ժողովուրդը դեռ չէր կրցած իր եր- կու մերջին տարուան հարկերը վճարել, բաց առաի նաեւ կոստանդինի թաղաւորութեան երեք տարիներուն ժամանակ ալ տուրքերը դեռ ամբողջապէս չէին վճարուած: Մէկ տա- րուան մէջ պահանջեց կոստանդին ինչ որ չէին կրցած անոնք տալ հինգ տարուան մէջ: Ժողովուրդը՝ չորութեան պատճառաւ՝ արթն սող կը տանջուէր՝ երբ այս հրա- մանն ալ ընդունեցաւ կայսերմէն:

*

Կոստանդինի ժամանակ քաղաքական մե- ծագոյն դիպումսն եղաւ յունական արշիպե- ղագոսի մէջ տրուած ծովամարտը:

Սարակիստոնները կիլիկայաց միայ յար- ծակելով կողոպուտ և սպանութիւն կ'ընէին ամենուրեք:

Վերիպէտ՝ Քիոսի կառավարիչը, և Գէորգ Թէոդաքանոս, իրենց դէմ՝ դրկուած՝ ծովու միայ պատերազմ տուին. Արարացիք յաղ- թուեցան. իրենց նաւերը փոխան կամ ըն- կրղմեցան. տասուերկու նաւ գերի ընկան Յունաց ձեռք:

Որոտուս անուամբ զօրավարը զրկուեցաւ յիսալիա՝ Սիկիլիան Արարացիներէն առնե- լու համար. նա ախրեց Հոսկիսի. Պարի մտնելով և նոյն սեզոնը եպիսկոպոսը մեռած գտնելով՝ անոր սեղ դրաւ Բիւզանդ անուամբ եպիսկոպոսը:

Փացինաքները Բուլղարիա մտնելով՝ գե- րի տարած էին ոչ միայն ժողովրդեան մաս մը, այլ նաեւ զինուորական անձինքներ . Գիթոզինէս զօրավարը, յաղթելով իրենց, զիրենք միեց Գանուբէն անդին:

Արարացիք յԱրեւելս՝ Վասիլ Բ.ի մահն իմանալով, սկիզբն տուին կոռուի՝ յարձակելով Հալէպի վրայ: Սփոնսիյլոս՝ որ իրենց գեմ զրկուեցաւ, յաղթուելով փախաւ Մուսիք: Իր գերիններուն մէջ կար նաեւ մին, Մուսարաֆ կոչուած, խելացի և նեղագոր. սա բարձր դիրք մը նշամբելով՝ կը խորհէր ինքնիրեն թէ ո՞րքան Արարացեաց օգտակար պիտի ըլլայ զղեակ մը ունենալ այն սեղ. բայց սրպէս զի շինութեան ծախքը Յունաց ընել աայ, Սփոնսիյլոսի խորհուրդ առաւ այն սեղ բերդ մը հիմնել. աւարտելէն յետոյ՝ Մուսարաֆ զայն փութով մասնեց իր հայրենակցաց, որ յառաջ կու գային Թուրքի: Եզիպտացոյն և Տրիպոլիսի ամիրային զօրավարութեամբ:

Ճարտար զօրավարներու շնորհիւ՝ տէրութիւնը կոստանդինի եռամսեայ թագաւորութեան ժամանակ՝ չունեցաւ մեծամեծ կուրուստներ:

*

1028ի նոյեմբեր 9ին կայսրը անկողին ընկաւ մահացու հիւանդութեամբ: Զուրկ ժառանգէ՝ իրեն յաջօրգ անուանեց կոստանդին Տալասէնոս անուամբ պատրիկը, որ այս ժամանակ Հայկական բանակաթեմի մէջ էր գտնուէր, և կ'ապրէր հոն առանձին, իր տանը մէջ. բայց Սիմէոն անուամբ իշխանը՝ կայսեր միաքը փոխեց, Տէլասնէոսի սեղ կայսր անուանել տալով Ռոմանոս Արղելյուսը, իր բորեկամներէն մին: Էրզրոյտէս անուամբ ներքինին արդէն մեկնած էր կայսրութիւն աւետելու Տէլասնէոսի, երբ ուրիշ նուիրակներ հասնելով՝ զինքը յուսախօս ետ պարձուցին:

Ռոմանոս Արղելյոսի գահակալութիւնը ամենէն սրտաշարժ զէպրերէն մին է բիւզանդական պատմութեան. երկու ամուսիններ միշտ առաքինութեան և սիրոյ մէջ ապրած, զոհողութեան իրաւունքը կը յափրշտակեն իրարմէ, պատրաստ՝ իրարու համար իրենց կեանքը տալու:

Կոստանդին Ը. իր մահճին ըով բերիչ առաւ գլխամասն, և իր ձեռքէն բռնելով, ըսաւ.

— Իմ մահս մտաւուտ է. կայսրու-

թիւնը կարող անձի մը կ'ուզեմ՝ յանձնել. զքեզ կ'անուանեմ իմ յաջորդս: Բայց այս փառքին հետ զքեզ կը բարձրացնեմ ուրիշ պատուի մը. իմ աղջիկներէս միայն հետ պիտի ամուսնանաս:

— Տէր արքայ, պատասխանեց Տէլասնէոս, արդէն ունիմ ամուսին մը, Հեղինէն . . .

Այս առարկութեան վրայ զայրացաւ կոստանդինը, և սրովհետեւ՝ ինչպէս տեսանք՝ իր ամենէն սիրած առնչունքը կուրացնելն էր, գոտաց.

— Կամ՝ աղջկանս հետ կ'ամուսնանաս և կայսր կ'ըլլաս, կամ՝ աչքերդ կը կորսնցնես: Ընտրէ՛:

— Կուրացուր, պատասխանեց անվրդով Ռոմանոսը:

— Մինչև երեկոյ քեզ ժամանակ կու տամ մտածելու. եթէ սեղիք չաաս հրամանիս, կը կորսնցնես միանգամայն՝ աչքերդ և ապագայդ:

Ահա թէ քնչ սպտոնալիքներ հարկ եղաւ ընել Ռոմանոսի՝ . . . զինքը կայսր ընելու համար:

Կոստանդինի խօսակցութիւնը արդէն իսկոյն հաղորդած էին Հեղինէի. հագու Ռոմանոս առնու մտաւ, իւր կինը արտասուօք իր առջև մագոց, ոտքը ընկաւ. կը թախանձէր որ յանձն առնու կայսրութիւնը, և իր պատճառաւ ինքզինքը պփրկութեան չմտանէ: Այս անձնանուիրութիւնը դեռ աւելի զՀեղինէ սիրելի կ'ընէր Ռոմանոսի, որ աւելի յուզուած, սկսաւ գիմարել իր աղաչանքին: « Կայսր եղիբ կ'ըսէր Հեղինէ, ես այնչափ պիտի ուրախանամ՝ որչափ եթէ կայսրուհի ըլլայի. ինայէ՛ քնձի, մի թողուր որ աչքերդ կուրացնեն »:

Եւ սրովհետեւ Ռոմանոս կը շարունակէր իր առաջարկը մերժել, Հեղինէ յանկարծ դանակ մը զուրս հանեց, ձեռքին մէջ առաւ իր երկայն խոպանները, անվրդով կտրեց զանոնք, հագուեցաւ վանական տարազը, ու մնաս բարով ըսելով՝ ամուսնոյն՝ անհետացաւ:

Նոյեմբեր 21ին մեռաւ կոստանդին Ը. և իրեն յաջօրգեց Ռոմանոս Գ:

Թէպէտեւ Արդիյրոս անունը զուս յա- նական կը հնչէ, բայց Թերեւս անտեղի չըլ- լայ ենթադրել թէ նա՝ Արծրունի անուան հելլենացունն է:

Պէտք է գիտել առ այս, որ

1. — Գաղղիացի պատմագիր մը, Guil- laume de Tyr, Յերուսոլեմի կոչած է (Ա Գիրք, էջ 2) գիտմանս. — արդ Յերա- պոլիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ Խորձեանք գաւառի Չմշկածագ աւանը, ուր Արծրունեաց գաղթականութիւն մը, Սննդերիմէն յետոյ, պէտք էր անպատճառ գտնուիլ:

2. — Թէ միայն Ռոմանոս ծնած չէ Յե- րուսոլիս, այլ թէ իւր նախնիք եւս հօն կը բնակէին, յայտ է անոր՝ որ Լևոն Արդիյ- րոս, — նոյն ընտանեաց ամենն առաջին անգամը՝ որ պատմութեան մէջ կը ներկայա- նայ (Միքայէլ Արքշոփ Ժամանակ 856- 867), — Խորձեան գաւառի մէջ կը շինէ Ս. Եղիսաբէթ անուամբ եկեղեցի մը, ուր իր թոռն ալ կը թաղուի:

3. — Անուններն եւս կասկածել կու տան Արդիյրեանց հայկական ծագումը. 1002ին Պարիի մէջ կը յիշուին նոյն ընտանիքէն եր- կու հօգի, Մէլ (ՄԷՏ) և Գուտ. — բաց առտի, ամենն ուղիորական անունը՝ Արդիյրեանց քով է Լևոն, որուն գործածութիւնը յա- նաբաժին Արծրունեաց քով՝ արդէն ծանօթ է Լեւոն Հայկազնի օրինակէն:

4. — Վասիլ Բ. Սննդերիմի գաղթիչն յետոյ, Վասպուրական կը զրկէ իրեն կա- ռավարիչ՝ վլասիյ Արդիյրեան, եղբայր Ռո- մանոսի, որ պիտի թագաւորէր: Այս բն- արութիւնը կասկածել կու տայ թէ Վասիլ՝ Արդիյրոսի կու տար Վասպուրականը՝ իբր իր հայրենի երկիր:

5. — Մինչեւ այս ժամանակ խնամութիւն բնաւ չենք տեսներ՝ յոյն և հայ արքունեաց մէջ: Ռոմանոս Գ. Արդիյրոսի ժամանակ է որ նա իր Վասիլ եղբոր աղջիկներէն մին, ինչպէս կը վկայէ Աքիլիոսէս, ամուսնու- թեան կու տայ՝ Մեծն Հայաստանի թագաւ- արին. իր եղբոր միւս աղջիկը՝ Հնդինէ անուամբ, ամուսնացուցած էր Ափսազաց Գէորդ իշխանի աղջկան հետ: Բագրատու- նեաց հետ այսքան բարեկամական վարմուն-

քը՝ պէտք էր առանձին շարժաթիթներ ու- նենալ:

6. — Արծրունեաց գաղթականութիւն մը. որ թագաւորական յիշատակներ ունէր, պէտք էր Պոչտոյ մէջ շատ մեծ դիրք գրուել, մա- նաւանց ինչէ գիտենք թէ ուրիշ նուազ կա- ռեսոր ցեղեր որքան աղքեցութիւն կրցած էին ձեռք բերել: Արդիյրեանց ընտանիքը, սրուն համար Չննարաւ կը վկայէ թէ Պոչ- տոյ նշանաւորագոյն գերդաստաններէն էին՝ կը համապատասխանէ յիրաւի այդ գաղա- փարին:

7. — Ռոմանոս Արդիյրոս անձնական մեծ ու փալուռն արդիւնք մ'ունեցած չէր՝ գահու արժանանալու համար. պէտք էր իր ծագ- ման մէջ փնտռել իր գահակալութեան պատ- ճառը:

8. — Լեզուարանական արգելք մը զոյու- թիւն չունի. յն. Դ կը համապատասխանէ յաճախ՝ հայ. ձ ցրին. Γέρων (Գերունի), Γένους (Գնուս), Γένους (Գնանիլ), և այլն:

Այս հանգամանքները՝ ապացոյցներ չենք նկատեր, այլ նշաններ՝ որ կարող են այդ- պիտի ենթադրութիւն մը թելադրել:

Ըստ այսմ, երբ հայ-արշակունեաց հա- բրատութիւնը վերջացաւ, բիւզանդական գահը անցաւ Արծրունեաց:

Այս կէտը զեռ չափազանց անսպասով է և զեռ կարօտ ապացոյցներու. ուստի նաեւ կուստանդին Ը.ի հետ կը կնքենք Բիւզան- դիանի հայ կայսերաց պատմութիւնը:

Հ. Կ. Տ. ՍԱՆՍՈՆԿ

Կ Ա Ր Պ Ի Ս Ի Ն Խ Ա Ղ Ա Ք Ա Ր Տ Ճ

Սաստիկ ըջրազած կ'երեւեր կարգիս, Առանց տեսնուլու իւր թիկունքը զեռ. Չբազանք էր շինել բարձրիկ աշտարակ իւր խաղաքարոի Թրդթեքոսն համակ: Արդե՛ վրայ շարքի քրտան, երեսուն, Հա ... երեսունըմէն ալ քրտա իրենտուն. Երտունեքորոգիս, աւազ, փուլ եկաւ ... Ափսոսաց կարգիս վատնած ճիգն ամբաւ: « Տեսար. գամուկը իմ, վրայ բերի ես ալ, Չափեն տելի ուգեցիք ցընծալ. Եւ ա՛լ պն փորթիկ աւելորդ շափն էր՝ Որ ամբողջ ցընծաւգ ի սուգ է փոխեր »:

Հ. Ա. ՏՐՈՐԵՆԿ